



Ennghn Empresshns



Page 26

Յ ՅՈՒՆԻՎԵՐՍԻՏԵՏ (ՏԻ ՅԱԻՆ ԿՐՈՆԱԿ)

1854

ԱՆՏՐԻԿԱ. Այս համակերպուն քայլ տաղաված գորաց զարգացման աշխարհի կամուսութեանը — Այս Քարբաղմանը Խորհրդականութեանը մի տառակա ու թիվ մեջ պատասխանածը — Օսմանական ուսուածականը մի քայլ տաղաված գորացը — Այս Քարբաղմանը խորհրդականութեանը մի թիվ աշխարհականը — Համարական աշխարհականութեանը մի թիվ աշխարհականը — Համարական աշխարհականը:

Տաճկի երկիրը մասնելու՝ առանց յաջապահն Օս-
մաններն պետք է ենթադրված թիվական առնե-
լու ։ Այսպես Շառարժի բարձրագոյն կանաչ տրա-
մադրութեանը առաջ ցցնիքին մէկ զրաց բանակի
մը զրու ողն որ Կարուսակի ապաստամբութիւնը
զայեաց բառական է, այնոքի մէկ բանակի մը՝ օրին
որ Տաճկաստան պիտի չմօնէ, մինչեւ որ անհրա-
ժեշտ հարկաւոր Համարուի եւ աելք ցն տաճկի
հրամանառարեն շինուալուի

Աւագիք Յունաց ապօտակիութիւնը դպրելու
համար՝ իր նուասորմզին գործակցութիւնն ալ
բարձրագոյն կրած լինեց: Խրկու օր յառաջ
անգիկացը որ, առ անօյս վերը կամ գալ ամ-
պին սկիզբը Աւագիքի՝ դրանութիւնը ասպարէզն
մանելու դատրաստ զօրաց թիւը 300,000ի պիտի
չամփի:

Վապերազմանը ըստ գիտելով, կը հարծեմ որ Աւա-
տքայի մջայ կը բանձր ապահովագիւ վասահութիւն
ունենայ՝ որ իր գիտած վախճանն մերինին Շետ ըս-
տրութիւն ունի է, և և մէկ ասլամանմէն համեմը Հա-
մար միջաները ի գործ դրած առենին մը շա դիերը
մի պահան պիտի ունենանք։ Եթէ կրնար կոր-
ծել, որ ները ուստակած քաղաքականութեան պա-
տիք փորձերը առնելին, Ռուսաց ձեռքով իր բարը
շահերը ուժի տոկ երթացին, այնչափ ծախընը-
լնելին եւ նույն զնիքն պահան վասնովներու մէջ դժե-
լին նորը, կարենաց մնացին որ քիչ մը յառաջ
խօսով աղօնական լորու (Անսահրամ) կը հա-
տաւէր՝ իր շահերուն ու պատուցին ունիցիթ ըլլալ
ու պահան մէկ խաղաղութեան մը հասնի՝ որուն
պարագաներուն վույ քիչ մը յառաջ խօսեցաւ:
Եյսափի մէկ խաղաղութիւն մը ուրիշ բան պիտի
շօրաց բացց ենին առա ու նենդաւոր զնիակագուր
մը, որուն ու Անգլիա և ու ու Գանցիքա կը ման հաւա-
նի, պաշտին խօսպաց միւն մը ապադպին համար
ենու եաւ ու Անգլիա ու Շատուան ու ապադպին համար

— Ըստին Ամերիկացի բարձրագույնի, Ահմէտ Լ. Գևասին արտաքից կարդի զեւսպանութեանի եւ, կարեւոր պարագանական մի մօյքարազարս հասու։ Դեռ բայց այսի չէ իր գալուուան վախճանը եւ բերուծ պաշտաման դիմուլը։ Կը կործուի որ աւասքիական զօրաց՝ Ապաքիս ու Պարտական մանելուն նկատմամբ բարդ բարդ։

— Համայնքի երիտասարդ աշխարհում սրբագրին Աւա-
պիկացի Նկատմանը դրանքերուն շարունակութիւնը :

Հայոց առանձին վեպորթայի ընթացքին մեջ համաւոր փոխութեան ենթակա մը տեսանեցաւ: Առաջ էր որ Առաջի ու Տաճի մէջ երած խնդիրը շնչառով բաժնուիր: որպէս ով Վ. առարթան առանձի զինունքաւոր գրույթ մ'ապօտի: Առաջ համար Պատշ հոգոր շաղեց ու ամեն մ'ազգութեր բանեցաւ ու որովայ իրանցին զօրդուութիւնը Երկրացը նել: Կուղեր որ ինձնիրը շատ մը լուսուի և Բառու ասինութեան ուրեմն ըստ Տիմ մէհար զիս անցնելու: Պատշինութեան իրար ևս խանքի իրեն Երկայի: Կուրեալը կը փախար որ Լօնց Խոստացնութեայու մէ Խոստացնութեան հու կը սկսուի անպատճեն եւ եւ կ'ունենայ: կը ըստար որ ունին բայ առ մեռունարտութեայ ու ըստ հասուարքի: Առաջ կը ազանդեն Ասել էլ անտեսն խնդիրը ու մուռ առ առ Երկային անդամական միջու աւ ըստ հասուարքի: Առաջ կը ազանդեն Ասել էլ անտեսն խնդիրը ու մուռ առ Երկային միջուն անդամական օրմէ: Ասուի բարյացաւանութեանը միջու կը փախար ու միջու աւ կը մորժէր: մէկ խորպի, պատ կամքը մէ ինձնայէլ խորդացաւութեանը մ'ուղիղ է պարզ: Ասիկոյ առ առջնին պարսութիւնն եր ուն որ Առաջի զինունք ենաւ Պատշը իշխանութեան մէջ զօրդ փախէրուն հասար: Այս անցնի խորդացաւութեան մէջնան հիմնուեցան հետեւութեանը մէն ան եղաւ որ Առարթացի սկսան կամաց համաց Խուսին ու անցնեցաւ ու առաջնուն պայտ ու անցնեցաւ մէ համարութիւնն կորուցնել: Առաջի առաջնուն նոյն խորդացաւութեան մէն անցնի ըլլու, որով ևս նոյն առանձինն եղաւ, որ որ Առաջ առին ու Պատշ Գաղրիայի ու Վեցդիրի ևս պայտաց Այս անցնայի խորդացաւութեանը: մէկ կազմունք Առարթի

Նախորդի հայրը մեծ ցառով կրչաւանի նցյալ հոգաւ-
կաւոր ներքին պրինց պաշտօնելին՝ իր առողջա-
թեանը նկատանելի խնդրած պաշտօնեն հրաժար-
մանը :

ՕՍՄԱՆԵԱՆ ՏԵՐՊՈՒԹԻՒՆ

ՊՈՂ-ՔՐԵՎԵՆ ՅԱՆՆԻԽԻ 255ն եկած լրերէն կ'ի-
մայում որ նցյա քաղաքնեն մլչ Խուռակուն ևս քա-
շուելուն կը տպասուի : Այլաբ լրպեր հարգի ու տպա-
հայթեան հոգ պիտի տանիի, մինչեւ որ, բնացւու կը
հարցուի, աւտորիական զարդը ու աշխարհա մանեւ : թե
Աշխարհայի ու թէ՛ Մալասահոյց արեւելյանն հօդըն
Խուռաց զարդը հետացիւնէ եկեղեց բանասնորդ վայ է .
բայց Փուռմէն անդին ուղնենիր զեւ խօսք մըր :

Տաճելին կը կանոքի քայլ իրեց յառաջապահ
նը ըստ նորէն Հայութացեցին, բայց Խուսերէն թուզ
արուած մէջ իր գեղ շրջնեցին: Ճարմանի ու Արմ
փցաք մէջ Առանցին երթացին եռեւ. Զե՞զ Աս-
տած զ օհութեան երգն երկեցին: Թասքի իշխն
միջակը երթալով գեշնալու. Վայ է, և ու բժիշկն
արգելցու որ Ապրան չը բժայ:

Առաջ պատերազմի պայմոնեաց՝ Տղիկութիւնինը Յանիսի Հաւանիք Հնիք Խաչի մէջ կը ուղարկի, ուստի կը նշն իշխանը պետարազիա պիտ' որ երիտայ և ետքէն Քիւզ, ուր Կըստի որ, Ասուի կայորն ու Պատիկնիշ իշխանն իրար պիտի գտնեն: Պատութիւննանութեանց Աւարիոցէն զրաւուերան լուրը Խաչի մէջ մէծ ուրախութիւն և Առաջ դէմ մէտ զրգութիւն պահպանեց:

Հայութի Համբարձու կատարելու մը Արքայի արքային՝ Ծովագի համբով գեղի ի և առնու շարժեցու սկսաւ, առողջ Առաւելքն աւար առնալու պատերազմի ու զարց կազմաններով լիցուած և առանց կազմաններուն միւ և ամենէն քիչ 12,000 հոգւց կը համբ, 2000 հոգինալ Ծովակ գերի արրակ կը մարդ Արքայութիւնի զարքը, որն որ պատիւի ևծ քաջութեամի նոյն բերդը պաշտպանեց Ծովակի պիտի ար երթաց՝ հնի իրեն համար պատրաստուած յաղթանակներուն ընդունելու և Խոհ Մատանացացին կինը Արքայութիւնի վառն գեաց, ունից զմուռնիտ իր աղջականներուն քով պիտի որ երթաց և Առաջնորդ, ինչպէս ծանօթ է ոյցի գիւղացին ամսանոցին 30,000 զարտը առավելան մնալի կապահ է :

— Տրավոլունէն Յաւնիս Ամենի դրեն թէ կրիտ ամենին և մէկ անգղւական շաղեաքար կրիտայարդ այսին 29մէ Սփուռմ Գալէ եկան, ու Ձերքզնեռուն համար 2000 տուկա վրասդ, 10,000 չորսան և 50 թագանօն քերժն: Զօրս անգղւադի ճորտապէտ պաշտօնակալը Ըստին բանակը խրկուեան, որն որ Թիֆֆանի 12 ժամ հեռու է: Անուն ժամին քամ կեցոյ Անդիքէն անուն ուղղակիուն տուտակաւոր շղթնաւմ ուղղականական բանակի հրզ հանեցած բանակատեղն ամրացացին, այսպէս որ, ինչ ես առ բորբ տուող էրուէ, նուև մէջ ու բարձր նորդ բանակէ մ'այ քամարատ կինոյ յարձակում ուրէ: — Արթիշէու քաղցին նոյն թուուկանով բնիւստ լուրջէն ալ պազէն կը գրեն: Տարձրագոյն ունեն Զերբէ զաստանի, համականաքար նաև միտպատամին (Առազաներուն երկրին) կուսակող նուռանուած Աէֆեր Փաշան՝ Տիմակու Տիմա Սփուռմ այէ կը նասի, որուն զպէին վայ ամսնեան գրոշը ծփայ, աբ արդէն նշն բերդին Տաճկաց ձեւուն նշնիւնն առաջ նոյն հուշը կը կինար: Խով նոյն ողբերուն նոր կորդաւորութեան սկզբնառութիւն է կը լայ, և մինթրեալ որ Մադ-Հատան-Վի Եփազաց ցեղապեալ, որն որ վերին տակնենին նոր նշնին իրբէ: Նոյն խոյմերուն կոռուկու կամ իշխան առած ու իրեն բանկութեան տեղ նշնիւնն էստում Դամ Դամէն ըստ էր առնեան կատաքարութեան անուններուն կառագարութեան առութեանը գէմ զինաւորեալ զըրաթեամբ բուրք չնետ: Անուն Դամէն Տիմա առաջի բերդապահէ պը ունի, որնք զին Առուաց ձեռքէն հանդիսաւ կառագեալ առունու շնն, որով Ենուն առնուք երցիւն արք անդին ժամանակ առաջ ժամ հեռու նորիի մէջ կեցած են երդը:

— Г. գրամանդերիս, 16 Յանիսիք: Արքը ամսիք
ու կոյ որ Ըստան Փաշան՝ Անդրեափ Արք Կողը առծ
եամբնիքը ցեղին պիհապրելիքն իրեւ կանչել
ուած էր, եւ ունուցած ուզած էր որ իրենց երկու
խուռ առաջնորդները՝ Մարի-եւ-Հմատամի ու
ուոր եղացար, որոնք երկու թէ Աստիա Պալացին
ընթափից են, ձեռք տան (իսամ ձեռք տալու համար
առոր երաշխագործին մը տան): Գրետութիւննե
ւն Ծիյոնին առ պարաւարութիւնը, յօննն շատին
ելով որ ան Պարարացի մէջ դանուզ երկու
պիհապրելիքները ձեռք բներեն իրենց ձեռքը չէ,
այս միայն այդի առ ուզան Փաշանին կախում առնի:

ապօռ որպեսնա՞ հիբոր երկու Շէյխը ձեռք կը տրուին :

Պարագ անդ երկայն ատեն ուղարսելի և տե՛ս՝ վերին եցիքունիք մէջ զանուազ պետական բռն պէտել էլ Հայան հօջուած ցեղին Շէշիսերը կանչեց ու հրամաց որ Ալեքսի Ըփ ցեղին վայ քոյեն, կազմուածն ա. չիշեն: Աս Պէտել-էլ Հայուն ցեղին առ անորդն եր էլ-Նեղիչ: Բայց Ալեքսի Ըփ ցեղը շարչ տիխ մը յասուց ասիկակ ինանալով՝ անմիշապես 20,000 հոգ այ բանակ մը կազմեց, դորն որ աւազով լցուան տոպրակներով թշնամիցն ու մարդուցներին եաբը՝ Մարիութի ու Աքրապէի կոլմերը յրուեալ ընկերներուն մարդ խրկից որ գան ժողովն: Յանձիրի 11ին Պէտել-էլ Հայուն ցեղին սկսաւ. Շետցինեւ սիրին և դիմունին յառաջ գումար, առջի օրը 5000 ձիւուր հասաւ, և առեւն մինչեւ 10,000 հոգ. այ շափ ունչարա հուան ժողովցան, եւ երթալով ալ աւելիուր վայ էին: ասկ Ալեքսի Նի ցեղը 30,000 (^շ) ձիւուրով իրենց բանկը զօրացուցած էին, եւ իրենց թիւն ալ երթալով շատուոր վայ էր:

Արեք օրէ վեր իրին սկսած է: ասջի օրը Պէտել-էլ Հայուն ցեղին 60 հոգի մուանու 30 հոգի վիթուառեցան. իսկ Ալեքսի Նի ցեղեւն մէկ հոգի մուա. ու չորս հինգ հոգի վիթուառեցա: Նրկուրդ օրը՝ առշնուրը 90 մասու ու 20 վիթուառ, իսկ նորին ները ծ մասու ու բանի մը վիթուառ օւնեցան որոնց մէջ համբաւածը Հանի Սուլէն ալ կը զանուի, որն որ Հանճի Հասկէթին եղացրն է: Երրորդ օրը սաստիկ կախ մ'եղած է կ'ըստի, որուն վերջ անձանուի է, բայց կ'երեւոյ որ Ալեքսի Նիի ցեղին յաշող եղած պիսի որ ըստյ, որովհետեւ թէ դիմու-

Ա էլեմի Ըմբական առնենքն զեւ բանն ան է որ
որպաշտ չափնի, ուր որ օլեն-էլ-շատանի ցեղը կա-
մախորս թենին զ աջառու կ պաշտ հ ընդունի : Այս-
պէս առջնունքուն կենց անհնարին շատ վասարի մէջ
ն, եւ ոլեն-էլ-շատանի ցեղն արդեն սկսած է կո-
րուգաւու ու յափշառակեցու : Պատերազմի առօդարի-
քն էն հեռա եղած անդերն ալ կորի, վաս ու յա-
րչը տակա թիւն պարաս չեն :

Ա երջի ըստ պերու Անդիքամ Անդ ցեղը միշտ յաջ-
առ գանձեցաւ: Ալուսի ար էլ հետիքի Շապիա
աշացէն. թեղանօթ ուղած ըլլոց, առ համբար-
ուց թշնամինեցը մահցրներ համար և: Բայց
սիները զեւ տեւելու վրայ են, և եղան միա-
ւեն ու աներու մեջը շուս են:

Ուստի զօրութիւնը ցուցվելը ։ Ըստ Հեղ անոնք
անձնեք կը տեսնենք քրոթելիք՝ որնք իրենց ողբա-
ռի ու անշանառ ընտանիքն է քանի թե ան կո-
տարը կը հայցընեն, կամ ասոր նուրիչակ անանի տե-
ձնիք, որնք ընաւետ եւ երեւելի ընասնիք որ
մասին վայ կը ևս տեսնելին, ոչ մայսն իրենք վերելոր
հարու նաև էրենց սիրելի հարազանները մէջուա-
ռացնելով։ Արդ ասոր պատճառը, եթէ չենք ու-
ղիք անորդ ճակատագրի վիմել՝ հարկան նոյն ան-
ձնց բոնած ընթացքը զնեիր ենք, որուն պղու-
կոց առած կրթութիւնն իտիուած ըլլալը ոչ ոք
կիրաց ուրախան։

Բայց մեր առ հասածը գրինուս լավօճանը պարզ տեսակնաբերէս աղջ կրթութեան դրաստականութիւնը ցուցնել չեւ, հայու նոյնը գործադրքին ընել ասոր համար թու առաջի վերացեալ ու տեսակն խօսքերը տեսնենք թէ որնց կ'ընայ առ ծանր պաշտօնը, ու Բնագիտ ովա ու է զ ործուգրուիլ:

Ասու եց իմաստութիւնն ու նախաբնամաւթիւնը առ աղջ գասափարակութեան ու կրթութեան ծանրակիցն հօդը իւրաքանչիւր Տոն կամ ծնողաց յանձնած է: Բայց մարդկոցին կենաց բարօպութեամբ հայ տանուց երկու պահապանները՝ պահինքն և կեղծիցն ու Տերութիւնը՝ ծնողաց ունենալու հօդաբարձութեան երրու օգնական տուած Էն պատուանեց: Եկեղեցին ու աւրաքիւնը, կամ առ վ. լ. շնիբը ան կ'անց իսկ ապդին բախննակութիւնն իրաւունք ունին ասոր վայ հակիրա, ինչու որ ամեն աղջ հարկու անդամ՝ պիտո՞ր ըլլոց իր եկեղեցից այն ու իր տերութեան, եւ իր պատին ընդ համբութեան մէկ անհապ պիտի կազմէ: Ասկէ կը հետօնի ուրեմն որ ծնողաց տունը՝ բուն, բնական, կառուծմէ որ շուած տեղի է զատիքարակութեան (Education), բայց նույն զատիքարակութեան ալ, թէպէս և աւելի ուսում (Instruction) արթիւու անցեալ են, ասկրյան են ու պետք են միշտ ըլլոց նաև գասափարակութեան կրթաբնամներ:

Ուն առնը, պատիքն ծնողը, և մէ գասառունն
պատիքն գասառոնց վերակացուք՝ պէտք է որ ի-
սենց ու համր պաշտօնը ձեռքի բնէն եկածին չափ
դրոշաթեալք ու խօճուր ծցրութեամք գլուխ
հանեն, թէշա՛ որ մէ տանն ու մէ գասառունն ա-
սոր համր պատասխանառու են Աստուծոց ու Եկե-
ղեցւց, պատասխանառու են նմանապէտ ազգին բա-
խնդ ակութեանն ու ալրութեան:

Синопсисъ таъи һумм ընտառեկанъ խնամънъ յиа-
надъ և աղջ կրթութեանъ ամենէն առջի զորքը,
որ է կրօնակընъ ու բարյականъ հօգի զարթուցանել
և տահել, առանց որց պարագ անդ մօրդ տղին
արփ աղաքաց մը կը յաւսոց : Ծնագք իբրև, առա-
նին դաստիարակք՝ որչաք են նախ արդյ մօսաց մէջ
ընտառեկанъ ու բարյականъ դժանձնենք յատ ան անեն.

ան սղան, գաստան մէջ որտհանչուած ժուժկա-
լութեանց վորդիւ : Աւ թուղունք որ մարդուն կե-
նացը մէջ ամենէն հարիառ բաներէն մէկն ալ է
բնշհանրապէս պակութեան տանելը կամ ժուժ-
կալութեան վարժութիւնն է Նույն կրնաց տղան նոյն
խնկ ու սման մէջ ուոր մօսադրութիւն բնել ու յա-
րաւուն հաստատ մէեան չնայ ունենալ երբ որ
տունը փարիկութեան ու ցրման կր վարժիւ : Ասկէ
յայսնապէս կը տեսնուի թէ բնչոսի հարիառ որ
որ ծնողը իմամ ծնողաց տեղ բանդերը յառաջ
քան տղուն զաստածն երթուր հասկը համերիւ:
զաստածն մէջ օգատ մը գտնելու յարմօց վիճակի
մէջ գնեն :

Ըստ ծնողաց կողմանէւ տղուն արուելոյ կիմա-
թիւնն ասով չի լինեալ, հապա նուև գասառան-
ինսմանց յանձնելն եօպն ալ, գասառան՝ իրենց
զաւկեն նկատմանց բանած ընթաքքին համեմա-
պեսք են կրթալ, հուն և գասառուն պեսզ և որ
իրարու ձեռքէ բանած միաբան քաջրի տղուն ո-
ւածորդեն, թէ որ հաւելին որ մէկան շինած ձե-
կաբ շաբէ, ու աղուն կրթութիւնն ունաց մէծ
գժուարութեանց գլուխ ելլէ ու բաղձացուած պառզը-
բերէ յաջաս իւր, իր բնուանեացը, աղջին բոված-
գակութեան ու աերաթեան:

କାନ୍ତିର ପଦମାଲା

Digitized by srujanika@gmail.com

三

Այս հին աշխարհիցի Համար լեռներն որ հիմք
ուղղված էր կողություն, արևամուգին դեռ ի արևելքը
այսինքն Արքական ծովուն եղեղքեն մինչեւ Սև
ծով՝ կ'երկրնեան, բայց անհաւատոր բարձրու-
թեամբ, այնուո՞ս որ կազմակայի տաղքեն մինչեւ
Դամաշցի ածցքը՝ որ Ծովական երկու միջն գետի հո-
րաւ կ'ընայ 5000Ըն մինչեւ 3000 պէսպիս թիւն
ունին: Եւսներն ըստ մեծի մասն կ'անձնել են եւ,
ու մեծաւոն ունին ու, թեզոյ չ ծառերով լիցուն,
Այս ծովերը զարիքեր ու տարատժութեան, եւ հա-
ստրակորդն աշխափ գագիններով, ու թփերով ծած-
կուած կ'ըլլուն: Եւսները հարաւոյն կողմանն զոր-
ինած անցերն աւելի բարձր բլուզով քան թէ հի-
պարզին կողմանն: Բուն զիմաւոր շվեյցիրն ահազնի
բարձրութիւնը գրիմի աներեցին կ'ըլլուն: Եւ աս-
քոր ինած մասները զիմաւոր շվեյցիրն ուր զանազա-
նութիւնն ունին որ իրենք կրաքար է են, ու իրենց
կրզերը 10 մինչեւ 20Ը ուր բարձրութեամբ սեպ-
ճայութ են: Հերփառացին զարիքացին վրային շատ
հեղեղեր կը հսկեն, ուր նաև իսկու առ իսկու կար-
ճաքերը տնկեր աճած են: որով առ գաւառ ցցուուն-
թայուն վրայ եղած յաւագաւոյն երթեւ և կութիւնը
շատ գաւագրավիւն կը կը: Պայքանի զիմաւոր շրո-
թային ամենեն լոյն սեղու չըս, ու ամենեն ներ տ-
ղի երեք մըն է:

Համբակ Համեմեր Յ կը լու թէ՛ զայքաններէն ո՞ն-
ցներս համար մեախ ու մէջ նեղ ոնցք կայ, որոցով մէջ
Համեմատ ի ինը՝ որ Կատարաւէ բազէնք վայցէն Չենիս
կը հանէ, մերին արեւ լինան է: Բայց Եղիսան ու գո-
րապեաը ծախտ քոյ հանէ որութան հրուանզանին
ու Կատարաւէ բազէնք մէջ գանուած անձնէկ պարզ
համբանեցն ալ մէկուեղ հաշուելով՝ օրից հինգ
համբայ ալ կը յիշէ, այսինքն: 1. Միսիփքի սննդքը
որ Եղիսաբէ-Եկիսափի ու Տէրքիւշ-Եպագանի վայցէն
զանա կը հանէ: 2. Միսիփքի անցքը՝ որոցով
վայցէն Վաւան: 3. Աղյօ անցքը՝ Եւժվանըդի վայցէն
Վաւան: 4. Գործեալ Աշոյ՝ Կատարաւէնչ ու Շիր-
քուս-Հիսարի վայցէն Փափուակ: 5. Առ Ֆրակա-
պատի ու Քէօփիրի քէցիւինը որ Պարախափի կը
հանէ:

Խաղ զբք սնուցմանը Համար քիչ շատ զիրքու գործածուելու դիմուոր ճամբաներն առներ են:

Արեւածան ծայրին եւ միտոնց ամսյն առնեն
դժուար ճամբանելիքն մէկը՝ ան հոգիան և որն որ
Ասէսպայի քով Կանուլին հեռանալով՝ Առնացի
վայցէն Քիչիսպակէ կը հօնէ: Եօրու առ զժին վկացէն

² Der Geschmack des Verfassers liegt weniger darin, als darin, ihm die
Uebersetzung Sprachvergleichungen und Sprechweisen zu entziehen, welche nicht
gegen das Vorhaben des Verfassers gerichtet sind. sprach Schopenhauer: "Das ist nicht die Weise
des Menschen, Menschen nach Menschen zu urtheilen." — Dies ist kein Ausdruck der
Vorstellung selbst, sondern einer Art von Uebersetzung, in welcher Sprachlich ist
ausgedrückt, welche Worte welche Personen für welche Menschen bestimmt sind; hierzu
ist es nicht nötig, daß man sie ausdrücklich nennen möge.

፩፻፷. Conique; ወቅት የመሆኑን ቅፃፃት, የመሆኑን ቅፃፃት
 ፪፻፸. Hôte; ወቅት የመሆኑን ቅፃፃት
 ፪፻፹. Chêne; ወቅት የመሆኑን ቅፃፃት

— q.2. Chine; msl., brise.
— q.3. Calcaire, pierre à chanx; msl., très brisé.

բայ մեծի նախն մինակ մէկ ձիաւորի ճամբայ մը
կ'ոյ, որն որ պիսաւորաբարս լեռները կ'ը պատէ : ու
միկոպուսց և՛ Առշնուկի քավլը՝ նարէն Դահու-
րի կը նախնայ : Ես Դահուրէն եկայ Ճամբաներուն-
շատինը Թըլնովայի քոյ մէկզմէկու Ծես կը միտ-
նան, ու սկիզ երեւ Տամբոց այ գեղի յը ուները կ'եր-
կընամք : Վայնըն նախ Թըլնովայի արկոցն վասպէն,
ու եռը Խանուրա գետին քովն կ'երթոց : Դես ի
Թունեն տանող Ճամբան մէկ մոռը՝ նեղ ու դա-
հավլէ՞ բայց ոչ ապաւաժուս լերոն մը լին է : ու
որձականուր զօքքերէն (tiraillieurs) կընու-
ցիս ունենայ : անեւց ուշ շատ սեա Ճամբանիրով
կը հանուի Ծիփրո : Եւ կալմերը՝ պաղց ծառերու
համար առ առ

Հայուս ճամփան օրունակեն ՏԵՇԻ Գագիկ՝

Հարգության մասին օրոքակացէն Օթուրաբերա

Պարրոդ ճամփոց մ'ալ Հումբոյին Գալովավագակ
կերթաց, ուստի որ նախ ով ու արութեամբ գործիքը
երելով ու ետքեն խորին խոռոշներու և գոհավեժ
ժայռերու և անուանդ Ելեղինահի Նեղ անչքին մէ-
ջէն շրջաններ ընելով՝ Տեղի զատկաց զեալ կու-
պոյ, պրան մինուկ քանի մը տեղէն կարենի և դիմաց
անցնիւ Առ զետեն անզին ճամբան զահամբ ու
անուառութ լինենիրու վրայ կ'երէ, մինչեւ որ վեր-
շապէս բայ տեղէ մը Տօսորու կ'իթաց, ուստի որ
մաշառու ու գեւաշառ կողմերէ քաղիւն ետք
կու գոյ Քառենոցամբ քագաքը։ Ազգինաւորութիւն
(Ետքինե) տանով մէս Ճամփոց վրայ և Պեղամբ
Ելեղինահի Նեղ ու գյոււրին անցրը, բայց ոնկին
անզին Համեմառութեամբ կը գիւրանա։

Հայ: Աս եղանակաւ լամի վկոց տանուած լուսակիր պատկեր մը կրնոց նահանիք մէջ զբուիլ ու դուրս խրկուիլ: Աս նոր զիւսու առ առաւելութիւնն ալ ունի որ վերսիւշով Կիլմերուն վկոց տանուած լուսայիր պատկերները՝ մինչեւ Տիգիս առջարակուն Եղանակներն աւելի արագութեանիք կինան առնուիլ: Կամ արաւոտիք նախին ու քիչ ըրբազու՝ աժան երեւուն համեմ, Տարկ կը ըլլոց որ մէկու հաստրակ ու սփրական ճամբար լուսադիր պատկեր ասնուցի իր մինչեւ: Հիմա պահանջած չոփազանց զինն իւշ-ցրնէ: Աս նոր զիւսոր գտնողները իրենց փորձերուն ամենէն առցէկ յուղացած զաղցիացիք ուսումնակ ու մարտական ճամբար լուսադիր պատկերները մինչեւ Տիգիս առջարակուն Եղանակներն աւելի արագութիք նախին ու քիչ ըրբազու՝ աժան երեւուն համեմ:

մր բացուկցաւ Լոնսոն՝ Հայրանին ձեռքով, որն որ
լուսաղբի ժիական (ուղարկ) պատկերին վկայէն,
ուզածն շաբ եւ ամենցն մասամբ Եթզ նշ-
նին դրականը (positif) կ առնու այլեւով մեծա-
թեանիք: Հայրանին նոր եղանակը՝ խոշորացուցա-
չանուած ուրիշ գործերուն համար շաս օգասակար
է, ու կընու միանդաւնյան հասարակ կենդանադիմ
պատկեր առնելու կերպը կատարելացործելու ալ-
ետապելոյ: Դրեմին առհասարակ առեւ լրաւպիր
պատկերներուն մէջ, իր միափոյթին ու զարթեան
նկատմամբ՝ թիւ, շատ թթի, ոսքի եւ ուրիշ ան-
գանինուր անհամեմատութիւններ կ երեւան: Որով
պատկերը շատ անվանմ անեւ կերպարանք մր կ ա-
նու եւ տար որոտնուն ան է որ՝ պատկերն առ-
նելու առարկացին ակնով մասունքը մի եւ նոյն
ամեն հաւասարապէս՝ գործերին վասարանին մէջ
ամիսովելին անկարեթ կ ըլլայ: Հպալանին եղա-
նակաւը նաև շատ հեռուն եղաւ առարկացին պատ-
կերն այ կ առնուի, բայց պըսի զիբորդ, եաբեկ
անյնը մէջ ցընելով՝ տագինին մէջը նշանարած մասե-
րուն անհամեմատութիւնը, ասոր մէջ աներեւոյթ
կ ըլլայ:

Գիր : Յովշաննէս Հէրը մասէ եց որ զիւտնին մէջի
և աղոփզեան օգտակար վառելուկնն վիրայութիւննէ-
րը հասորակութեան առջին դնելու . համեր՝ անհնց
նախ ժիշտական պատեհելով խոչըսցու յավ պղտի գիր-
քի մէջ տանու : Առ առ բանիս աղեկ ծառ ողեց Հայո-
մանին Հնարած է զանակը, որով ան վաւ երական
վիրայութիւններուն առն մէկը փաքը գիրքի մէջ ամ-
փափելուն եսին՝ անգիւ այլ մէճ ադցն դիւրի մէջ ա-
ռաւ, (պնտիս որ հանգիստ իլ կարդացուի), տուաց
անոնց բնադիր սրբական կամաց փոքր վիւսա մը հա-
ցընելու :

ԱՐԵՎԱՏՅԱՆԻ ԿԱՐԴԱՐԱՐ

Հայոց պատմութեան պաշտօնի կը գրեն՝ որ Խաւեննա
Են Հերութիւրան Ազուակոս թաղաւորացն գերեզ-
մանը զանուեր է: Աս գեղջո համական ըստիր-
նելուն և ասման կը պատասխի: Քաշըն նա-
և աշխանդութիւն քաղ գործաւորները երկիր փորե-
յու առեննենի դադալի մը կը հանդիրին, և անոր-
մէջ ուսիսապատ քանիքակալոց ործ գոտանը փակած
մարդաւ սկիզբանի կը գալեն, ու նոյն զահը կազմ-
կառը կը ծախեն: Քայլ բանը ծածուկ չի մնար, կը
յայնուուի: Ու նոյն գաղափն մը զօրն որ զ արձա-
ւորները նորէն հայի տակ ծածկած են գետ շա-
հութիւններ ու մեծադիմ քար մը կը գտնուի, ու
բան զայլ նոյն Ազուակոս թագաւորին անունն ալ
քանդակուած էր:

ՅԵՒՏԻՉԱԿԱՆ ԼՈՅՏԻ ՇՐԴ-ՆԵՐՆԵՐԻ ԸՆԹԱՑՈՒ
Յուլիս ամսուն համար

Նշն է անփոփոխ ինչ որ նախընթաց երկը առաւան համար ծանայուած էր։ (Տես Նկրող թիւ 18։)

ՀԱՅՈՒՆԱՅԻ ԴՐԱՄԱՓՈԽՈՒԹԵԱՆ ԸՆԹԱՑՔԸ

ՅԱԼԵՆԻՒՄ	27 (15)	28 (16)	29 (17)	30 (18)	1 (19)	3 (21)
Վաղեկում 100 շուլդեր թիւ արձ. ֆիրտ	110	110	—	110	110	105½
Վակուում թիւ 100 լիթերայի ֆիրտ	" "	130	129½	—	128	126½
1 քառուոյ 300 լուսական թիւ ա.	" "	128	121½	—	123	123
Լուսական թիւ արձեցիւն	" "	12.25	12.26	—	12.23	12.12
Հանգույք 100 մարդ զանգչոց	" "	95½	94½	—	94	93½
Մարտին 300 ֆրանք	" "	150½	150½	—	150½	150½
Միջնակ 300 լուսապինչան թիւ ա.	" "	128	127½	—	126	125
Փարուղ 300 ֆրանք	" "	151½	150½	—	149½	148½
Գրամական թիւ առ Մայն 120 ֆր.	" "	129½	128½	—	126½	125½
Առաջնական արձ. ֆիրտ	ֆարուց	355	355	—	355	365
Առաջնական արձ. ֆիրտ		210	210	—	210	218
Գրամական	" "	"	36	30½	—	34
						33½